

ԿՐՈՆԱԿԱՆ

Խ Ա Ի Ա Ր Ո Ւ Ի Մ (*)

Հայր՝ երեւ կամիս՝ անցո գրաժակն այս յինէն:

Այն վայրկեանէն ի վեր, երբ Յուղա դուրս ելաւ վերնատունէն, դիշեր էր արդէն. կանգ առած էր խօսակցութիւնը երկնքի եւ երկրի միջեւ: Գիշերուան մութը միայն արթուն էր, Գեթսեմանիի պարտէղին մէջ, ուր իշած էին Յիսուս եւ իր աշակերտները: Յուղա զացած էր դէպի քահանայապետներն ու դպիրները, մատնութեան ճամբով առաջնորդելու համար զանոնք դէպի Յիսուս, իսկ միւսները՝ թոյլ տուած էին որ խաւարը թափանցէ իրենց աչքերէն ներս, մթնցնելու չափ իրենց հաւատարմութիւնը: Քնացած էին: Մոոցած էին տակաւին մի քանի ժամ առաջ, խոնարհութիւնը Տիրոջ, երբ զենջակ մը մէջ-քին, ոտքերու լուացումով սկսած էր տառապանքի իր գիշերը: Քունը այնքան ծանր կշռած էր իրենց աչքին, որ վերջին ընթրիքի հացը եւ գինին, իրենց խոր հրդաւորութիւնը կորսնցուցած, յիշատակ մը նոյնիսկ չէին: Մինակ էր Ան, արեան իր քրտինքին մէջ: Կը փորձէր վերահաստատել կապը իր հօր հետ եւ տառին անդամ բլյայով, իրեն համար բան մը կը խնդրէր. կը խնդրէր, սակայն Անոր կամքին ձգելով որոշումը: Կը խնդրէր որ անցնէր մութին մէջ զծուած բաժակը եւ չմօտենար իր շուրջերուն:

Միակ պատասխանը, սակայն կու զար մութէն. մարդոց թանձր շարիքէն, որոնք կը յամառէին իրենց հանգստաէտ մեղքին մէջ: Զէին հանդուրժեր նոր ծայն մը, որ յանդիմանութեան եւ դատապարտութեան ոլաքներ ուղղէր օրէնքի մարդապետներուն՝ դպիր եւ Փարիսնցի, որոնք Աստուծոյ պատիքաներ վերածած ոսկեղօծ պատմուճանի, ինքնավստահ քայլերով կ'երթային: Տաճար եւ Յուղայի առաջնորդութեամբ կու զային լոեցնելու այդ Զայնը: Որս փնտող գիշերային կենդանիներու աչքերուն պէտ, անոնց ջահերը կը ծածկին մութը, երբ անոնց առաջնորդին համբոյրը կը հոտուըստար իր զոհը, անառնական կրքոտութեամբ:

Զարին ժամն էր եւ մարդոց դարաւոր մեղքերը պէտք էր զային դէպի զգան Աստուծոյ», լեցնելու համար մութին մէջ կախուած բաժակը: Մարդը պէտք է տար երկարութիւնը մութ ճամբուն որ հեռացուցած էր զինք աստուծային դրախտէն: Պէտք էր չափէր վիհը իր անկումին՝ մեղքի տիղմին մէջ: Պէտք էր կշռէր ծանրութիւնը իր մարմինին որ քաշած էր զինքը դէպի անդունդը մահուան: Պէտք էր այդ գիշերուան մէջ, թանձրանար խաւարը ապահանութեան որ քանած էր մարդկային դէմքէն՝ զգոշմը Արարէին: Անհրաժեշտ էր որ մեղքին դերութեան մէջ իր հոդին կրսնցուցած մարդը՝ ոճարութը իր ձեռքը երկարէր մինչև Որդին, սպաննելու համար հայրը՝ Անոր մէջ:

(*) Քարոզ՝ խօսւած Խաւարման գիշերը:

Եւ իր մոլորանքին մէջ, մարդը կարծեց սպաննել զԱստուած, սպան-նելով անոր մարմինը: «Խաչ հանէ զայն» զոչեցին Պիղասոսի առջեւ, կարծե-լով երկաթէ զամով խաչին կապել յաւխտենականութիւնը:

Ասպատակի ոյժով ուզեցին խօսեցնել աստուածային յոռութիւնը եւ բան-տի չարչարանքներով կարծեցին նուազեցնել Անոր բարութիւնը:

Աշակերտէն մինչեւ քահանայապետը եւ ծառայէն մինչեւ տէրը, բո-լորն ալ, իրենց ուրացումներով եւ մատնութեամբ կամ իրենց խարազանոյ և փուշէ պատկով զրեցին Անոր մարմինին վրայ լման ցուցակը մարդկային մեղ-քերուն:

«Զի ահա զառն Աստուածոյ որ բառնայ զժեղս աշխարհի» :

Պատարագի ժամն էր : Աստուածային արիւնով միայն կրնար մարոր-իլ բաժակը, որ մարդիկ լեցուցած էին իրենց մեղքին մրուրով : «Այս է ար-իւն իմ . . .» : Աստուածային սէրը միայն կրնար յաղթել մահուան : Եւ այդ սէ-րը, «Քջեալ ի վերուստ» քամեց Փրկիչը խաչի փայտին, իրրեւ «քահանայա-պետ եւ պատարագ» : Խաչի Ս. Սեղանին վրայ, ինք մատոյց ինքինք, իրրեւ զոհ, մեր մեղքերու թողութեան համար, որովհետեւ ոչ մէկ մարդկային ոյժ բաւարար էր վերականգնելու չափ անկեալ մարդը՝ իր փառքին մէջ : Գինն էր Ան մեր փրկութեան :

Խաչին վրայէն հսոսդ իր ներումի խօսքը «Հայր, թող դոցա, զի ոչ պիտեն զինչ զործեն», քաւութեամբ կ'ողողէ մարդերու մեղանչումը եւ կը վե-լականդնէ մեղ աստուածային որդեզրութեան մէջ :

Բաժակը այժմ փոխուած է խաչի : Մարդացեալ Աստուածը կ'ընծայ-ւի իրրեւ վերջին զոհը Հին Ռւխտին եւ առաջին պատարագը՝ Նորին : Բաժակը այժմ տապանակն է Նոր Ռւխտին՝ կնքուած «վասն մեր» թափուած աստու-ածային արիւնով : Լրումն է «օրինաց եւ մարգարէից» : Գեթսեմանիի բաժակին մէջ յեցուած մեղքերուն մրուրը խմուած է այժմ եւ աստուածային շրթունք-ները՝ փոխած են անոր լեզի զինին՝ հաղորդութեան խորհուրդի : «Այս է ար-իւն իմ Նորոյ Ռւխտի . . .» : Հրաւէրն է ան՝ խաչէն արձակուած՝ դէպի մարդե-րըն ամրողջ : Հին Ռւխտի ընտրեալ ժողովուրդը, որ «Հալածեց մարգարէները եւ քարկութեց իրեն զրկուածները» կոչուած է այժմ պատարագի նոր սեղանին, ուր հրաւիրուած են բոլոր ազգերը, «ի ծագաց մինչեւ ի ծագս երկրի» :

Երկաթէ զամեր չե՞ն որ կը բռնին Փրկիչը խաչափայտին վրայ, այլ սէրը Աստուածոյ դէպի իր ստեղծած մարդիկ, որոնց համար աշխարհ զրկեց իր Միածին Որդին, «զի վասն մեր մարմնացաւ» : Մարմին առաւ ան, որպէսզի այդ մարմինին վրայ բարձած մեր մեղքերը, վերականգնէ մեղ աստուածային սիրոյն մէջ :

Բեթղեհէմէն յայտնուեցաւ իր սէրը եւ Գողգոթային վրայ հասաւ իր լրումին : Եւ խաչը, Աստուածոյ սիրոյ համբան, բացուցաւ մեր առջեւ, որ-պէսզի մկրտութեամբ արդարացած, մեր կեանքը ընենք խաչի համբայ մը, մեղ

տանող Քրիստոսի արեան հաղորդութեան : «Աս է կեանք , յոյս , յարութիւն . . .» : Այդ բաժակէն պիտի վերածնինք շարունակ իրբեւ որդիներ Աստուծոյ եւ ժառանգորդներ արքայութեան : Խաչելութեան գիշերէն պիտի ծնի յարութեան արշալոյսը , անոնց համար , որոնք կրնան ըսել Առաքեալին նման . «Աշխարհը խաչուած է ինձի համար , ես ալ՝ աշխարհին» : Ան որ իր անձը ուրացած , կը հետեւի խաչի խորհուրդին , իր մարմինի մութը կը յեցնէ իր հոգիին լոյսով , կ'ըլլայ . «տաճար Աստուծոյ կենդանոյ» :

Խաչէն կաթեցաւ Աստուծոյ սէրը զէպի մարդը . խաչին ճամրով է որ պէտք է բարձրանայ մարդուն սէրը զէպի Աստուծօ : Եւ այդ սիրոյն մէջէն՝ արութեան յոյսը պիտի ըլլայ իրականութիւն , որովհետեւ հոգեպէս պիտի վերածնինք նոր կեանքի մը , իրբեւ «որդիք լուսոյ եւ որդիք տուընջեան» :

Այն տաեն պիտի իջնէ խաղաղութիւնը ձեր հոգիներէն ներս , այն խաղաղութիւնը զոր մեր Տէրը խոստացաւ իր աշակերտներուն , Վերջին Ընթրիքին , երբ ըստու . «Իմ խաղաղութիւնս կը թողում ձեզի , իմ խաղաղութիւնս կու տամ ձեզի . . .» : Խաղաղութեան դաշինք մը կը կնքուի Աստուծոյ հևտ երբ , դտած խաղաղութիւնը սիրտի , հոգիի եւ խիզճի , մերկացած մեր մեղքերէն , ինկած խաչին ոտքը , կ'ունենանք յայտնութիւնը յայտենականին :

Երանի անոր որ՝ խաչ հանած ժամանակաւորը , Աստուծոյ սիրոյն մէջ կը գտնէ յաւիտենականութիւնը , այս կեանքի ներկային մէջ իսկ :

6